

ՀԱԳԵԴԻԱԼՈՒՍ

ԵՎ ԼՐԱՅ ԱԺԵՆԵԲԵԱՆ ՀԱՊԵՎ ՄԵՔԱՎ
(ԳՈՐԾՔ, Բ. 4):

Հաս Հին Ռւխտի, Պենտեկոստին Զատուկէն յիսուն օր եռք կատարուելիք մեծ տօն մըն էր Դիմաւոր նշանակութիւնը Մինչական Օրէնքի սատցման տօնն էր, որ կը կոչուէր նոե Տօն Երախտայրեաց Հնձոց, իսկ Կորեար արտրողութիւնն էր նոր հունձքին երախտայրիքը Աստուծոյ Տաճարին նուիրել և գոհութիւն մատուցանել Աժնանկալիին:

Ասաքեաներ, աշակերտներ և հաւատացեաներ Ս. Կոյսի գլխաւորութեամբ, թուով մօտուրապէս 120 հոգի, հաւաքուած էին Սիրոնի վերնատան մէջ, ուր Քրիստոս կամարած էր իր վերջին ընթրիքը և հաւատած Մարտին և Արեան Հազրուութեան Սուրբ Խորհուրդը:

Քրիստոսի խոսուումին համաձայն, Միրիթարի Ս. Հոգին Ասուուծոյ կողմէ պիսի զրկուէր առաքեաներուն, զանոնք աստուածոյին շնորհներով ամրապնդելու, զգացնելու, քաջակերելու և լուսաւորիլու:

Յիշատակութեան արժանի երեք հրաշտակներ կը յիշէ Ղուկաս. —

Ա. — «Ճնշին յերկնից» հկեալ իրեւ սաստիկ հողմույթ:

Բ. — «Բաժանեալ լիզուք իրեւ ի հրոյք:

Գ. — «Սկսան խօսել յայլ լիզուս»:

Ս. Կոյսին արուած այս և նման սառարագելիներ, ինչպէս նաև անոր խաղողի բարունակին հանգիտութիւնը, սքանչելի այլարանութեամբ կը պատկերացնեն Ս. Ասուուծածնի գերու ու գէմքը փրկագործութեան տնօրինական ընթացքին մէջ:

Ուրեմն մնուք այլ, մասնաւորաբար Ս. Ասուուծածնի վերափոխման տօնին, խաղողի օրնութեամբ, Յովակիմի և Աննայի սրտարուղին նուիրաբերութեամբ և հաւատքով փառաբաննելք զնստուած, աղ-

երկինքէն եկած հնչիւնը միայն վերնատոն մէջ և անոր անմիջական շրջապատին զգութիւն էր և ոչ թէ քաղաքին մէջ, Փոթորիկ կոչուելու չափ սատրիկ եղած էր հովը, որպէս հովանակ Ղուկաս կը զրէ. և Ելից զամենայն տունն յորում նստէինք (Դործք, Բ. 2):

Երկրորդ հրաշտակիքին մէջ՝ երեցոծ հրեզէն լեզուները անշուշչ փոքրիկ բոցեր էին, որովհեա անոնց չափին մասսին ոչինչ կ'ըսէ Ղուկաս, այլ միայն զանոնք լեզուներու նմանութեամբ կը նկարագրէ: Այս տօնը նոր Ռւխտի հրաշտակման յիշատակը եղաւ և բանական հրաշտայրիքներ՝ Աստուծոյ ընծայուցան, Քրիստոնէական Եկեղեցւոյ անդրանիկ քարոզիչները խօսեցան և մկրտուեցան Ս. Հոգիով:

Երարքը հրաշտակ բոլորովին կը տարերի միւս երկութէն: Առաքեալներ և հաւատացեաներ Ս. Հոգիով լեզուելով՝ երկնային նոր շնորհք մը սատցան, զորացան և քաջակերուելով սկսան ուրիշ լեզուներ խօսիլ: Անոնք ոչ թէ իրենց ուզութ լեզուն կը խօսէին, այլ նորքին ներչնչման ազգեցութեամբ: Որպէս և Հոգին ատյր բարբառել նոցած (Դործք, Բ. 4): Իրենց խօսածք պարզապէս օրենտուածութիւն և փառարանութիւն էր, ուզուած Աստուծոյ, որովհեա կը խօսէին զՃեմծամիծ Աստուծոյց:

Առաքեաներուն տարբեր լեզուներով զԱստուծ փառարանելու տաեն, Երուսալէմի մէջ բազմաթիւ երկիրներէ եկած ուխտաւորներ, ճամբորդներ և գաղթու-

բիւրը մեր վայելած բոլոր շնորհներուն, աղօթելով. —

Մարտ սուրբ սմանցիլի լուսոյն ... Աշլաշեա վասն մեր զառ ի ենք զմարենացեան Ասուած անեցուցանել յերկի մեռում ըզբաղց բյուսումն աղբերաց, զառա պազաբերութիւն բոււց եւ տնկոց, առ ի զուարեալի լինել ամենայն հարկաւոր պիտոյից մերց:

Անեն: Լուր, Տեր, եւ ողորմեած:

ԶԳՈՆ ԵՊՍ. ՏԵՐ - ՅԱԿՈԲԵԱՆ

կաններ կոյցին։ Ղուկաս տասնվեց երկիրներէ — քաղաքներէ և երկրամասէ և եկած գաղթականներ՝ կը յիշէ, որոնք իրենց մայրենի լիզուով օրհնաբանութիւններ կը լուէին Քաղիլիսցի առաքեաներութերնէն։ Ան կը յիշէ Պարթիք, Մարք, Խլամացիք, Միջազգեաք, Հրէսաստան, Գոսմիրք (Կապոգովկիա), Պոնտոս, Ասիտ, Փախէդիս, Պամփիլիս, Եղիպտոս, Լիրիտ, Կիւրէնէ, Հռոմ, Կրետ և Արտիրիս։

Հաս կ'արժէ յիշէլ թէ Միջազգեաքի և Կապոգովկիոյ միջն գանուող երկիրը Հայաստանն է և ոչ թէ Հրէսաստանը։ Երրուազէմի մէջ տառքեաներուն բերնէն հրէփան լիզուն լսելը հրաշալիք մը պիտի չըլլար, բայց Հայերէն լիզուով խօսիլը՝ իրապէս խօսուած միւս լիզուններուն նման Ս. Հոգիի աղջկցութեամբ պիտի ըլլար։ Պատմականապէս ալ կը հաստատուի թէ այդ ժամանակ Հայաստանի մէջ Հրեայ գողթականութիւն մը գոյութիւն ունիցած է և Գենետեկոստէի օրը միւս երկիրներուն կարգին Հայաստաննէն ալ Երւանդղէ եկած ուրիտաւորներ կամ գաղթականներ կոյցին։

Ավրիկան Ծկեղեցոյ նշանաւոր Հայրէն Տերուուղանոս և Օգոստինոս, որոնք Ս. Դրքի հնագոյն և Խոտելան կոչուած Թարգմանութիւնը գործածած են, այդ հատուածը բացատրած ատեն Հրէսաստան անուննին տեղը Հայաստան դրած են։ Զննք գիտեր թէ ի՞նչ պատճառներով Ս. Դրքի սովորական թարգմանութեանց մէջ Հայաստան անունը Հրէսաստանի փոխուած է։

Վերնատան մօտ հաւաքուած ժողովուրդէն շատեր՝ Հրեաներ և երկիւզած հաւատացեալներ, կը զարժանային և կը սքանչանային առաքեաներուն բերնէն իրենց մայրենի լիզուներով փառաբանութիւններ լսելով։ Խսկ սմանք ալ ծաղրե-

լով կը խնդային առաքեալներուն վրայ՝ խորհելով որ անսնք գինիով հարրած էին։

Առաքեալներ չկրցոն հանդուրժել այս ծանր նախատինքին և Պետրոս իր ընկերներուն անունով և իր առաջին հշանաւոր ատենաբանութեամբ ժողովուրդին լուսաբանութիւններ տուած, և որքելով այս կարծքը թէ անսնք գինով էին։

Ապա Յովէլ մարգարէի գուշակութիւնը (Բ. 28-31) յիշեց և շնչաց թէ Աստուծոյ այդ մեծ և, երեկէի օրուանի խոսաւոմն էր որ կը կատարուէր այդ օր։ Պետրոս իր խօսքը շարունակելով ըստ թէ Հրեաներ և իրենց իշխանաւորները Քրիստոսը մտանեցին հեթանոսներուն ձեռքը։ Ան խաչուեցաւ, թաղուեցաւ և երրորդ օրը Աստուծած յարոյց զԱյն մեռհերէն և թէ առաքեալները գկաներն են այդ իրականութեան։ Պետրոս առաքեալ Քրիստոսի Յարութիւնը, շնչահելով կը մէջներէ Դաւիթ մարգարէի խօսքը (Սաղ. Ժե. 8-11), զայն Քրիստոսով կուտարուած համարելով։

Փողովուրդը խորտակէս աղդուելով Պետրոսի անդրանիկ առաքելական քառորդութիւնն, կը հարցնէ թէ ի՞նչ պէտք է ընչ փրկուելու համար։ Պետրոս զզջում և մկրտութիւն կը պահանջէ բոլորէն, որպէսզի անսնք ևս Աստուծոյ Ս. Հոգւոյն շնորհներուն արժանանալով։ Նոր Ռւխտին աշակերտէին։ Ան կը յորդորէ նաև զտառելի և հեռանալ Յիսուսը անարդուով ու սպաննով ժողովուրդէն։ Ակպրեսութ յազդէ խօսորելոյ յայսմանէ» (Դործք, Բ. 40)։

Այդ օր մօտ երեք հազար հոգի դաւանելով Օծեալ Մեսիա Քրիստոսը որպէս խօստացուած Փրկիչը, կը մկրտուին և վերնատան մէջ հաստատուած Քրիստոնէական առաջին Եկեղեցւոյ անդրանիկ համայնքը կը կազմեն։

Հօլիվուտ, Գալիֆ.

ՍԻՓԱՆ ՎՐԴ. ՄԻՍԵԱՆ